



# Emperors



Feb 1, 1910

7 WURSBACH (23) φεσρούκुρπι)

1857

Digitized by srujanika@gmail.com

առ գոյն բարեկարգ պարզ  
գիտական լուծ

ЦЪИСРЪЦ

Ubuntu 7.10 LTS

ՄԵՇԻՓՈՒԹ կայորն ու կայսրուհին ունեցաւ Հիմնական համբայ երան մայրաքաղաքի գլուխաց.

— Աւարիսյի երկրորդ բանակին վերին հրամակատար եւ յանկարագուեան վենետիկան զաւացաց ընդհանուր կառավագար Առաջնորդի կուսակցութեան երկայն ժամանակէն վեր մեծապատ կոչորմէ կանոնադրել որ պինքն իր պաշտպանելու համեմ, զուրոնք վարելն իր ծարութեամ պատճառաւ իրեն շատ զժամանին կը լլար: Կապարը վերջապէս իր աղջոշումքն ընդունեցաւ և իրեն հետեւեալ ինքնադիր համակը խօսից խօսակը խօսից:

յայտնութեամբ քառ ծերութեամբ գժուարութեամբ եղանակից, և խնդրեցիր որ քառ բանի հրամանաւորութեան և ընդհանուր կուռախոր. թեան պաշտօններդ վրայէդ վերցնեմ:

Վա պաշտօնը մեծ ցանկ և միայն անոր համար ընդունեցայ, պրովէտուս այնպիսի ծանր պաշտօններուն վրայէդ վերցուիր ինձի ցըս կու ուզու որ քո ինձի պահապի ցանկալի ու փառաւոր կեան. Քը շատ ապրեներ այ հանդիմակ կը պահպանուի.

Քայ որպագայ վիճակիդ համար հսկաւոք եղած  
ուն հրամանները ուստի Ամէն իմ պաշտանելուա-  
մջ, թէ Ազրա, Մանց, Ալլանի թագաւորականե-  
պարագար, եւ թէ Կիւննա իմ ողպարագա, Ա-

կորդնի պարագար, կամ Հեղեղեսորքի պաշտառ, ուր որ քեզի հաճեցի է իմ մուրեմ հիւր պիտոր բլաս, դրուես զի կարու ըլբառ հարկա որաթիւն անհայտ ատենս քու խնատուն կարծեց և վարձ խորհօքներդ ընդունիւ ևս պատշես երկայն ժամանակ իմ բանակիս իբրև. մեր գոտուաց կենդանի օրինակ մը լրացք, իբրև և քայլը աւատրիս կան սրաւերէ սիրուան, քու վեհապետիդ երախտագետ միշտականիպի և այս իսկ պատշաճութիւն:

Միլան, 28 դեկտեմբերի 1857.

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՅԱՅՈՒԹԵՒ Եւ Զ.

լուսագրատեան - մինետական զաւուաց կառավար  
անուանց : Խոչ երկրպագ բանակին հրամանաւա-  
րութիւնը թիգանովադապեա Ախուց համն տռաւ :  
— Խնչպէս անցած անգամ մերիմերց միշ-  
ցիք, անցած անցոյն մէջ աւսարփակուու տրոսաքնի-  
դարձոց պաշտօնեալ Պուլ հունը Սարդենիայի ազ-  
գու ծանուցագիր մէյ խորեան եր, որուն մէջ նայն  
կառավարութեան եւ իր լուսագիտներուն Շասարփայի  
և իր վեհապետին գէմ ըօած ցցցերուն վրաց  
մէծ աշամանթիւն մը կը ցուցըներ, եւ միտուա-  
մայն կիմացընէր որ ենթէ աս լուսուցըրը շարու-  
նակութ, Ասարփա աղբու, միջոցներու ձեռք պիտ  
որ ոամենք : Կան ամօնուն Շնին Ասոս հնիան տռաւ

բին դ սրծոց պաշտօնեայ Կավուր կոմսն ու ծառացագրին պատասխան մը իրից, որուն մէջ կը ջանայ Աւասքիցի քանիցտաները ցրել, դըմառ պատճառ բերիյով թէ Արգինիսիայի մը լայդիքը ուրուս ըլլալով ամէն բանի վրայ կրնան համաձակ գրել:

九四七三六

ՓԵՐԱԿԵՆ Եկած վերջին լրերուն նպացելով՝ Գիւրուք խոնին եւ սոյնակազի մակղիտիկան գիւղանին մէջ եղած խօսակցութիւնները վերջապէս յաջացաւ թիւամբ լընդուելու են եւ դաշնակցութեան մը սուրադրուելու է։ Դրուած պայմանները գեռ որոշ չեն պահպան եւ առնեն մն առանուան իւղան մէ

Անգղիս ու արտկուստունի ան ամեն քաղաքներուն  
մէջ ուր ուս հիւպատոս մը կը զանուի, մշյեկ կ  
հիւպատոս պիտօք դնէ: Հերաբէն Պարփց զպրին  
և Պուշիրէն Անգղիսացիք պիտօք քաղաքնին: Կաշ-  
նակցութիւնը մասնաւոր սուրհանգակով մը դարձ-  
կառապան խրկուեցաւ որ թիւզաւոյն այ սուրա-  
զրէ: Կազզիւոյի Դեհերան կեցող գեղուզնին հրա-  
մոն վեցոց որ ամեն ձիգն ի զործ զնէն նոյն զա-  
շինըրը թագաւորին ընդունել տայրու: Կըսուի որ  
նաև Օսմանեան զեհուզանին հրաման գացած ըլ-  
լայ աս կաշոնց ընդունելու թեան օդնական բւ-  
լալու:

— Վայոց Զին ռազմական դեպալանն իր Թագավոր բին Կայութէոն կայսեր ընծայ իրկած ձիերն անոք յանձնեց :

— Գալլիական զօրքը Բիբլեյէն բերող շոգե-  
նաւեներն անցած ամսոյն 11ին նոյն նաւոհանդառ էն  
ճամփառ եղան իւ առ առեւ Դաւ ան ավագութան համար .

第147九月

Լ ՅԵՏԱՐԻ, Գ. Մարտիք. Փետրուսարի 27ին պատուա-  
մաւրոց խորհրդան մէջ 1 լրտ 1 էկամուս նորին  
հարցում ըրտ. թէ արդեք իստավլուութիւնը  
Խուսաց և պարսից մէջ եղած գոշնակցութեան  
փայ, որով Պարսկաստանին մէկ կաօքք Խուսաց  
ձևաբն անցած կը համարուի, ուղեկութիւն մ'ա-  
ռած է։ Երբ Շահմերգին պատասխան առաւա-  
թաւաց հոս կեցող զեսպանին եւ նցն խիկ ուռու  
պաշտօնեից կողմանէ առեցեկութիւններ ընդունե-  
ցոյ, որոնք կը հասուածեն թէ առ լուրս բոլոր-  
ուն անսուրց և առաջարի մին է։

• Տանի մ'օրէ վեր խորհրդանոցին պիտառը  
վեճի նիւթը և ենաց պատերազմն էր, որուն մէջ  
պատգամուղոց մէծ մասը պաշտպանելից առ իրն-  
կրցի մէջ բանած ընթացքին գէմ կը խոռէր,  
անօր համար ոչ հարկ եղաւ քոնի մ'անգամ  
նոյն վէճը դադրեցընեւ և որիշ օրուան ձեւէ:  
Խոց վերջապէս սյուօր (Աին) նորին պիճույնէն  
հարը քու էորդու միմն եղաւ, և պաշտօնէից զէմ՝  
263 իսկ իրենց կողմէ մեայն 247 քուէ եղաւ: Առ  
վէճին ժամանակ որիշ աերաթեանց դեսպան-  
ներուն մէծ մասը ներկոյ էր: Պատգամաւորաց  
մէջ մէծ սյուպիւթիւն մը տիբեց: Հիմայ առհո-  
գարակ կը կարծուի որ պաշտպանայք իրենց կրած  
առ հարուածին վկայ խորհրդանոցը պիտառը լր-  
ենի: և նոր համարական մը անուո՞ւ կառավար

Արգեն հրկայն ժամանելու վեր առ խորհութեա  
կար, որովհետեւ Հիմակառուն խորհրդանոցը նու-  
տարքի վեր սփրափիի մասցաւ ըլլալով, կուռ-  
վարութեան հակառակ կողմի շատ զօրացած լր-  
եւ պաշտամեաց գրեթե ամէն ինդրոցն մէջ մեծ-  
թագործութիւն կր դանէին:

ԹՈՒԱԱՍՏՈՆ

ՕՏԵՎՈՒԹՅՈՒՆ կը պրեն։ Հասաելո կազմեած  
շաղենաւաց մեծ ընթիրութիւնը դ եռ չկրցա։ Իր  
գործուղբեթիւններն ակսիդ, վառն զի բնկերութիւննե  
պյուխիք մինչեւ։ Հիմայ կը ջանար հօրիկաւոր և վաճ  
շոփենաւուերը գաղղիացի նաւարաններուն մէջ շի-  
նել տալ, շուգերով Շնորդիացի կարսո ըլլալ։ բայց  
իր Ֆիգր պարսող և զար, եւ հիմայ ստիպուեցան  
շոփենաւուելն Անդիացի մէջ որոշել, եւ արդէն  
Տ շաղենաւ ձեռք բերա, որոնք աս օգերո հա-  
կը ուղարկեն։

— Առաջ ծովագետին նոր կարգադրութեամբը պնդաց. Հետայ նաւատորմին մէջ գրանուած մեքենապէտները պիմոր աւելին, որպէսզի բարձրացնեն մեքենապէտները միշտ պատրաստուածնեն. վասն զի Առաջատանի իր նաւատորմին շագենաւունքն աւ եղցընելու ետեւէ է. Հիմոյ ուսական նաւատորմին մէջ 9 կրկնացարկ շագենաւունքն պառատահաւոր Գողթին և՛ 100 շագենարդ թթվագութիւննեակ կը գտնուի:

ՕՍՊԵՐԵՎ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

ԱԽԱՏԱԴՐԱՅԻՆ ՊՈԽ անցած ամսոցն 20ին հետո եղալ լրերը կը գրեն : Ձնու որովհան մասնաւոր ժողովն ընդ որ քրիստոնէիցն առնաւ ելու զարդաց վայ խորհելու համար կազմուոծ է, ին քննութիւնները ըլլնցուց եւ իր կարծիքը ուսուու, մէկ քրիստոնէայ զօրքեն մասնաւոր գնդեր պէտք չեն կազմել ոչ առանձնան դնդերու մէջ խոսնելու է : Առ որպէս զի կրօնի զանազանութեան պահանջառ յանաջ զալու գրդուութեանց որ կրթաներուն առցեւն առնորի, մոլովքը պատշաճ կը զառէ որ մասնաւոր զինու որական օրէնք մը շնուրի, և զինու որական գասառուն մը զրուի Աս ժողովն կարծիքը նուու թափանին խորհրդաց գեան առջեւը պիտի որ զրուի, և կը կարծուի որ ան ալ նոյն կերպով որոշում պիտո՞ր ընէ :

— Ալաշտնէից մեկ խորհրդեան մէջ օրոշուեցաւ որ Գեղմանիսցի զավթականաց առաջարկութիւնը բայց Օսմանեան Խւրուոցի Երիդաները գալու, իբրև Հանակդերը կալուածներ և պատգամնց դրամներն օգնութիւն և մասնաւոր պաշտպանութիւն խստանալով։ Աս որոշումը վեհափառ Առաջնորդներ առջևը դրուեցաւ որ իր հաւանութիւնը առաջ

շատ նոր ակտակ հրացան, 2500 գրամիթեան ու-  
ժի եւ 2 լիրան մնաբանիթի մարտիկ կար: Առա-  
սաց գևառանն առ գեղաքիս լուրը շառ ուշ իմա-  
ցաւ, եւ անմիջապես կասանդրությունը նաւա-  
հանգիստը կեցող հըտափ շափենաւը ԱԵւ Տու-  
խրկեց որ դացող նաւերուն ընթացքը գիտէ:

፳፻፭፻፯፻

ՀԵՂԱԳԻՒԹՅՈՒՆԻ եկած վերջին քրերը ՀԵՂԱԳԻ  
պատերազմին վրայ տիտոր յօւր կո. տան։ ՄԵՂ  
Կողմանէ անգդիտկան ծովագլան անդադար Գ-ան  
գնիի արուարձանները կը ոմբակոծէ և գրեթէ  
առերսի դարձուցած է, միւս կողմն ձենացիք  
սաստիկ գէմ՝ կը գնեն և. Ըստվացւոց բանած  
տեղիքը թնդանութերով կը զորնեն։ Հնդկան  
անոնք ընկերութեան ժողովը անգդիտկան ծովա  
պիտի լուսած ընմացքին չի հաւանիր, պահմէն  
աեւ անով ձենաց հետ եղած վաճառականու  
թիւնը բոլորանին դադրեցաւ և եւրոպացւոց մեծ  
վաս եղաւ։ ՀԵՂԱԳ կայսրն ստարականաց լաւ  
ցուած հինգ ձենական նաև ահանգիստները պա-  
շտման պիճակի մէջ զրա. ի. ամէն հԵՂԱԳ ոչ  
Անգլիացւոց հետ վաճառականութիւն բներն ար-  
գեցից. ոչ որ աս հրամաննին գէմ ընէ, մահումն  
պատիմ պիտուր ընդունի։ Աս պատճառաւ. նոյն  
քաղաքներուն մէջ ձենացի ժողովուրդն օտարա-  
կանաց գէմ օսաստիկ պրկռուց է, և եւրոպա-  
ցիք մըս վաճակի մէջ են։

ՀՅԱՆՆԵՐԻ ԽՈԲ ՀԱՆՔԱԾԵԿԻՆ ԵԿԱԾ ԸՄ Ի ԱՐ  
ԹԵՇՎՈՅ ԹՂՋԱՐԵՐ ՀՊԳԵՆԱՄԲ ՃԵՇԱԾԵԿ ՁԵԱՐԵ  
ԱԼԳՈՒՆԵԼՈՒՆ ԵՒ ԱՐՐԵԼՈՒՆ ՎՐԱՅ ՀԵՎԵԼԵԼԱԼ ԹԵՂԵ.  
ԿՈՒԹԻՌ ՆԱԿԵՐԸ ԿՈ ՄԱՅ: ԱՆ ԳԵԿԱՋՔ ԳԵԿԱՆԱԾԵԿԻՔ  
ՅՈՒՆ ՊՎԱՏԱՇԵՐԴԱ: ԽԵՂԱԾ ՔԱՆՈՒԹԻՌՆԵԼՈՒՆ ԲԱՄ  
ՃՈՒԵԳԻՆ ՈՐ ՀԿՈՒՆԱՄԲ ՊՐՋՈՆՇԱՏՈՒՆԵԼՈՒՐԸ ԽԱՄ  
ԹՈՐՊՆԵՐԵՐ ԱՎԱԾ ԱՎԱՆՆԻԲՆ ԱՆՌՈՆ ՎՐԱՍՅ ՂԵԽԱՔԵՐ  
ՔԻՆԱԿԵՐ ՂԱՆՑ ԹԱԵՐ ԵՆ, ԵՒ ԱՆԱԾ ՃՆՆԱՑԵՐ  
ԿԵՎՈՒ ԻՆ ԿԱՎԱԳ ԾՐ ՄԱՍԱՐ (ՊԱԼՅԱ) ՀՊԳԵՆԱԾԵՐ  
ԱՅՉ ԽՈՒԹԵԼ: ՇԿՈՒՆԱՐ ՅԱՄՆՎԵՆ ՔԻՀ ԾՐ ՀԵ  
ԱՎԵՆԱՐՈՅ ԱՐԵ ՑԱՄՔԱՐԳՆԵԼԻՐՈՅ ԱՅՉ ԳԱՆԱՎԱԾ  
ԺՎԱՆԱՅ ՀԵՆԱԿԵՐ ՎԲՆՈՒՐՆԵՐԸ ԳԱՆԱԿԻՆԵՐՈՎ ԻՆ  
ԿԱՎԱԳԲՆ ԱԵՑ ՄԱՍԱՐՆԵՐՈՓ ԿԱՎԱՄՔՐՈՎ ՎՐԱՅ  
ԱՎՐՃԱԿԵցան Եւ ԱԵԼՆ (11 Հոգի) ԱԿԱՆՆԵՑԵՐՆ  
ԽԵՐԸ ՀԿՈՒՆԱՐ ԳԵԿԱՎ Մ'ԱՌ ԾԼ ՅԱՄՆՈՐ ԽԱՏԵԳՈ  
ԳԲԻՆ ԻՆ ՃԱՄՔՈՐԳՆԵՐԸ ԳՐՈՒ ԽԱՆԵԼՈՎ ՆԱ ԱՌ  
ԿՐԱԿ ՄՈՒՏԻ Ի: ԽԵԼՆԿ ԱԿԱՆՆԵՎ ՆԱ ԱՄՔՐԱՅ  
ԳԼՈՒԽԻՆ ԱՈԲԻՆ ԳԵՎԲԻՆ: ԲԱՅՑ ԳԵՂԱՎԵՔԻ ԿՐԱԿԲ ԱՄ  
ՐԵԼՈՎ՝ ՆԱ Հ ԿԱՐԱՎԱԿԵԳԲՆ: ՀԱՆՔԱԾԵԿԻ ԵՎ ԳԱՆ  
ԳԱՆԻ ՄԵջ՝ ԱՐԹՈ ՀԿՈՒՆԱՄԲՆ ՄԵՂ ՓԵՎՐԻՆ ՀԱԳԵ  
ՆԱՆՆ ԱԿԱՆ ԵՐԺԵՆԵԼԿՈՒԹԻՆ ըՆԵԼ, ԱՐԵ ՈՐ ՃԱՄ  
ՆԱԼՈՐ ԳԲՆՈւած ԷՐ. բայց ասիկա այ ՄՈՒԽՈՎԱ  
ՃԱՆ ԻՐ ԵՐԺԵՆԵԿՈՒԹԻՆՆ ԿՐՈՒԱՐԳՆԵԼ, ՈՐՈՎՀԵ  
ԱԿԵ. ՈՅ ԱՌԱԿԱՆ ԱԿԱՆ ԲՐԱՋՎԻ ՆԱԼԱԿՆԵՐԵԿՆ ԱՐ  
ՇԱՐՈՒԵԲՈՅ. ՀԱԳԲՆ ԿՐԱՎԱ ԱԵՆ ՎԱՐԱ ԿՐԱԵՆ ԵՎԵՆ  
ԱՊԱՏԻ: ԱՌԱԿԻ ՈՐ Անգվանցիք ՎՐԱՅ պակաս  
թեան Համար ԳՐԱԿԱՆԻ ՎՐՈՎ բանած զիբքերով  
թաղ պիտօք առն:

## Ա Տ Ս Ո Ւ Տ Մ Ե Ա Կ Ա Ն Ք

ପ୍ରକାଶକ ମେଳି

1977-1980

Անուար ու Խավերաբաս մի եւ Կոյն Հօրէ բայց  
զանակըն մօքթէ ձևոծ էին, եւ իբրազու բարդութեան  
հակառակ բնաւթեան ունենին Արշափ որ ասցինք  
քաղջոր, սիրելի, իմաստուն, փաթաթան էր, պիտ  
չափ այլ երկրորդը զատան, տնտանելի, բարկա-  
ցան եւ միուրը ցըւուած էր: Ես ամէն բաներուն  
գլխաւոր պահանար մոցընելին էր: Իր հարազա-  
ռոգւզն վայ շափողանց մէր մը ձգելով, անոր  
ամէն արտերին աւելի եւս կ'արծարի էր, զինքը  
ըստաց ունելու եւ փայփայելու մէջ շատ առա-  
էր, աղոյն բաղձարը մոցն բաւ տիսն էր, օրուե-  
լի ու բածը շատ մ'ընդունեի: Իրեն ամէն հանցըք  
ները քաւական որ իմացընեի: անմիջապես կը կա-  
ռագրէին: Հնոր հակառակ հետաքրին նետահամար

Բնիքը զինքը շատ անիրաւ և իսկամ մօռու մը կը կը  
ցուցըներ. ամենայն՝ խստոթիւն ու յանդիմանու-  
թիւն անոր մրոյն կը լոսին. երբեք իր կամքը  
չը կատարուեր. և վրաբառուն հոգուր ու վզ-  
րենի բնութեան պատճառաւոր երկու եղբարց մէջ  
շատ անգամ ծաղան գժառութեանց մէջ զրկանքը  
միշտ կետորին վկայ կիշենար: Քարի աղան չէ թէ  
միշտ անեն բան համբառութեամբ կը կրեր. հո-  
պա որչափ որ եղբայրը գաժան իւ անկիրթ էր,  
նոյնչափ նիմի ալ կը ջանար իր քաղցրութեամբը  
իրեն յազթել, և իր մօրուն անիրաւ վարմանցը  
նկատմանք նիմք զինքը կը մահթարեր իր հօրն ի-  
րեն ցուցացած որդուրութեամբը, որի որ իրեն  
ընծացքին շատ ուղեկ աչքով կը նայեր:

Հայրը մեռաւ, չինուա՝ իսկըթի մայրը շուտ մ'ու զեց, որ իր որդին եղագակն բաժնաւի: Միանգամացն ինչքերն ալ բամաւակցուն, եւ Նվերաբառոս իրեն ինկած մասը ժողվարով իր մարք հաւաքից տեղ մը պնաց: Երեն ինկած մասը գրեթե քսան հազար թիրացի եկամուտ մըն էր: Բայց ինչեն ասանք շոպիկ մը ու անմիտի մը հոնար: Հանի մը տար. ան ընթացքին մէջ խաղերով, կոչուակին բոլով, զեղուակին ներով, եւ անէն ահանկ շրայրութեամբ թէ մաւաքը թէ զլուխը սպառեց, մինչեւ ան ասաբիմանի հասաւ, որ բան մըն ալ չունէր: Անմինի իր աղքատութեան մ'օն ալ գետ չէր վահենար չըր զարհուցեր. իր մէկ ծեր հօրեցարէն սպասած հարուսա ճառանի ու թիւնից զինեն ամէն բանի մը կը քաջայերէր:

Խրաք ալ հօրեղբօր մահվ հասու ճիշտ ան ա-  
տեն որ տեղն բան սովորած եւ շատ պարտքերով  
ծանրաբեռնած սաստիկ հարկաւորութեան մէջ եղ  
գտնուելը : Վախճանելըցն դեռ վերըցն պաշտանե-  
րը չեին հասարաւած՝ երբեր ասիկա իր մարզ հետ  
սկսուա իր եղացըը նեղել օրդես զի ձեւոք ձգէ  
ան ստակիր, օրն որ կը հարծեր թէ իրեն պիստոր  
ինայց : Անսար, օրն որ զիտեր արդեն թէ Նվե-  
րաբառս բնապիսի և զանական յիշուած է կտակին  
մէջ, չժխուալ ձեւացընելըդի, և նոյն միջային  
մէջ մեծանձնական օգիէ մը շարժած, Զելի ին-  
կածեն ալ աւելի կանոնամեր, ըստ, բայց նախ  
վերցն պարագերը ուետը են հասուրուիլ : — Ես  
դիմեմ, պատասխանեց Հայարս Եվլիաբառս, թէ  
իմ պարագերը բնապիս եւ երբ ուետը եմ հասա-  
րել, հարկաւորութիւն չունիմ որ ուրիշն բնձի  
վարդապետու : Տիմակ ննծի վրաբերածը կ'ուզիմ,  
և առաջ յաղաղման կ'ալիք : Հոս բերախ կտա-  
կր եւ տեսնենք որ ննծի ինչ ժուանգութիւն  
ինկած է : Կետար քաղցրութեամբ, դեռ յանձ-  
նակը չէ, ըստ իրեն, առ զօրծիքի վայ խոտակ-  
յելու, ևթէ պիտայի հարկաւորութիւն ունիր,  
ովանձնութ չափ եւ ձեզի կը հոգամ, բայց առ-  
ացիմ ուրիշ բան մը վնասէք : — Կ'ոչ առ այժմ,  
ինչ կը նշանակի Ես կը հոգամ, պատասխանեց  
Եվլիաբառս բարկացած : Բնցք քեզմէ կախում  
ունո՞ւր ունենամ ոյնովիսի բանի մը մէջ, օրն որ  
ինչ է, կամ մը կու ույ քեզի առ համարձա-  
կութիւնը, որ կ'ուուես ուրիշն բանը ուու ին-

մացդ համաձայն բանակալել, — և քո բանց  
զրաւել չեմ ուզիր: — Ուրեմն կատկը բացուի:  
— Հայց զետ յարմար տառնոր չէ, տիրա աւելի  
պատշաճ ժամանակին կը լսայ. Բնու պյուսափ և  
տեւէն կիյնաբ: Խմբարտոս աւելիք եւս կառզե-  
լով, և մօրմէն ար գրդուած, սկսու զնորը  
ամէն: տեսակ թշնամանքներով ժամարարեռնել,  
զինքն իրբե: շարագործ, հղարտ, բնակար, և  
միջւեւ նաեւ իրբեւ տնիկացիլու եւ խարեւոյ վր-  
ուրաբուլ, և իրբեւ թէ կուլէ կտակն իրմէ ծառ-  
կել, որդէսափ զնորը խարելու համար ժամանակ  
վասարիի: Ըն առեն կեսար արդար բարիկութեամէ:  
մը ըստու. Վըդ գուն տօք բայարձակապէս կու-  
զին: ուրիշն պյուսուընէ տեսու, ապերախու, քո  
ոխալմանքդ ու ամէցիր: Կտակն կը բացուի: Խ-  
մբարտոս անձիռքթեամէ նընը կը կարդայ, և  
կարդալու տառն իրեն գիմացը կելլին առ զար-  
չութելի խօսքերը: Ամ եղագորիս Խմբարտոս  
իր զատի մարտանի հնոր պնոս իմ ժամանակու-

թեան բոլըրութիւն անորժան ցողընելով, իմ բոլըր ինչքերու մինակ և ընդհանուր տառածջ կը կացուցանեմ իր կեսար եղապրը։ Ասոյ վասց թէ ինքը եւ թէ մայրը ապշած մասին, եւ արգէն յուսահատութիւնէ խենթենալու վաս էին, երբոր կեսար չքննող օրինակաւ մը նոյնին ճամբան իմենց առջեւը զոցեց փերենք ասանկ միմարելով։ Արդէն քիչ մը յառաջ ձեփք քսած էի, որ յուսացածներնէղ աւելի պիտօր բնդունիք, եւ փոխանակ միաքս փոխելու՝ աչաւասիկ հիմա նոյնը նորէն կը հաստատեմ։ Ամէն բանեն ձեզի ալ մաս պիտօր հանեմ, եւ սիրով։ բայց ասոր փոխարեն էլ կը խնդրեմ, այսինքն՝ որ գուք Տշմարտառէս իմ եղապար բլլար, եւ ան ալ Տշմարտառէս իմ մայրս։ Վայէ, այսորութիւնէ, եւնեւ մշը ընդիւ ամէն գտառութիւնները վերջանան, եւ սկսնկ քողցը միութեամբ մշշբնիս միարան ապրիլ։ Ի՞նչ պառադ անհեցանք մեր երկարութեանիքարանուն, նշյնը գուք ալ կը տեսնեք, ձեզի պատճառ եղաւ ձեր ունեցած այնչափ կորուանանը, իսկ ինձի ալ ձեզմէ հեռու մնալու ցանուն վերաբառու եւ իր մայրն առջի բերուն պայուղընան, բայց եռքէն վաս գորով թէ խնարհեցան եւ թէ զգացնեն եկան։ Երկարքն ալ պինքը սիրով գրիսած իր մեծանմանական պայմանը հաղորդուեկ չնորհակացն թեամբ ընդունեցան։ եւ Անոսը իրնեցէ աւելի ուրախացաւ տեսնելով, որ միար զապէս կրցաւ հաստատել իր տանը մէջ ան միաբանու թիւնն, որուն այնչափ ժամանակէ վեր կը փափաքեր։ — Քայլը մըշափ իշմերաբանէկը կը գանուին եղապար մեջ, եւ սրչափ դժուար է պատար մը գտնելը։

卷之三

Ո՞ւր ընթերցազներուն Տես լսած, տևած,  
դիմած քիչ շատ պիտինք թէ Բնէ է Խալամ  
կամ՝ Մահմետականութիւնն. իր ճողովը, իր յա-  
ռաջացումը իր ճիշտուրութիւնները շատերուն  
նշյալքես անծանաժ բան մը չեն. բայց պէտք է  
խօսաուիմանիլ որ գեւ Խալամը իր բոլոր Ընդու-  
ակութեանը կամ՝ պարունակին մէջ մէկու մ'այ-  
ծանօթ չէ կամ գոնէ շատ քիչերուն ծանօթ է.  
Կրօն մըն է Խալամի՛ որւն ծնունդը մուժ անզե-  
րով որուած է, յատաշագինն թիւնը նուայ  
մըտթիւն չունի, իսկ ներկայ միջակը չէ թէ  
Փայն իր պատմութիւնը չիլուսաւորե՞ Հապա իր  
Ճիւղերամի պայմանի շուք մը կը չդէ որն որ Նո-  
քիներեն աւելի իր նկարադրականն է. Միաւեր-  
նիս որդէն յայտնի է որ հոռ գոհ չենք ըլլոր  
առ կոմ ան զիարւածական աւելիկութիւններով,  
նուազ կամ՝ առանել պատմական ծանօթալթիւն-  
ներավ. Հայոց եւրոպուկան հանձնորը յազեցնոց  
աեղեկութիւններ, պատմաւախնդիր որուածն թիւն-  
ներ ու քննադատ ծանօթալ ալթիւններ կը մնառենք:  
Կուցէ նոյն կրօնը զ աւանդներուն գրիւները աւելի  
լցո կրնացն ուոզ եւ բազային, որն որ ժամանակը  
կրնաց յաջողցրնել թէ որ նոյն զրիւները պիոր-  
րուն ու որաերուն հետ նոյն մուլու ըլլուն. Եւ-  
րապացին (Եւրոպական պիտութիւնը) ամէն բանի  
խորունկին իշխալու վարժած ըլլալով՝ Կուղէ որ  
հոռ ալ իր առջին ամէն զ ճաւարաւթիւնները վիր-  
նան. բայց ինչպէս որ անցեալին մէջ թաղուած  
կրօններուն պատմութեան մէջ օրըսօրէ աւելի  
հանօթութիւն ասանալով՝ կը յացընէ որ դեռ  
շմնաբութեան չէ հասուծ, ասանկ ալ մէկի հետ  
պատմակից շատ կրօններուն վկայ իմանալու է:  
Մահմետականութիւնը հրէութենէ եաւ ամենէն  
աւելի հոտ ըլլալով քրիստոնէուններն կրնաց ուն-  
ին աւելիկութիւն ունեցուիլ. բայց ուրիշ կող-  
մանէ պինչափ աւելի գեւուար է բովանդակու-  
թիւնն կամ՝ սիրութէմ կոմ հանդանակ մը շինէ:  
Խորածութեան որչուի որ նոյնը զանտաղն իրարքէ  
արքեր (Վրաբացի, Պարսիկ, Ցաթիկ...) ազգաց  
մէջ յառաւէ կերպուրամեր ու ձեւ աւելիքն զատ-  
ըլու աւանդական կամ՝ ազատ մեկնական ըլլուրի՛  
ոն հասուներուն կրթութեան զանազանութեանը հիմա

կողովուած է : Հոս փարձենք մեջ մի գրաւոր ու  
անդիր տեղեկութիւնները մեկտեղ բերելով Խո-  
լամանքնեան պատմութեան նկատմանը ներուած նի-  
շափ տեղողը մը կազմելու , որն որ անշտաց շատ  
ընդհատութիւններ կամ խրամատներ պիտի ու-  
նենայ . բայց որպէս զի առելի գիշ սիօսմենք՝ մա-  
նաւորներէն հորշելով ընդհանուրէն բոլոր մեր  
հետեւ ու թիւնները կ'առցենք հանել :

‘Ետիւ ոս կրօնին անուանը նշանակութենէն  
սկսելով՝ առաջ անունը՝ զօրն որ Մոհամետա իրձ  
քարզուած կրօնին առաւ .’ ուսիրում կամ Ան-  
նառաւութիւն կը նշանակէ , որուն հետ խնամի են  
Սելլմ (խոպադութիւն , ողջոն կամ բարեւ) , Խե-  
մմ (ողջայն , յանձնաբարութիւն) , Սելլբ (ողջ-  
խալզով) բառերը , եւ պըն . առկէ յայտնի է որ  
Խոլմ բայով նոք զննիք հասունց առ ու անոն-  
երդունքի բիալ մը կ'իմանան , որն որ կրօնին է ա-  
կանն է : Վիտենքը որ Խոլամին դաւանուց Մի-  
ջնա կը կոչուի , որն որ բուն արարերէն բառայ  
Միջնի պիտի ըլլայ , որ Խոլամատը կը նշանա-  
կէ . Պարսիկները ու բայր առնելով զոյն յոդ-  
նակի շնորդ ան մասնիկը աւելցուցած են եւ Տա-  
ճիկներն ալ անոնցն առած իրենք զերենք Միջ-  
նան հաջած են . եւ երբեք իրենք զերենք Մոհ-  
ամական շնորհաւութիւնը որը ու Մէջմիջնի  
բարեպաշտ ըլլայ : Քայ բունին զարցածն համա-  
ծոյն Արահանն մինչև Հրիստոս ամէն ճշնորս  
մարգարէնները միւսիմ են . միւսիմ է Խօրահամ ,  
միւսիմ են նաև առաքեալները : Հիմա գանք  
Խոլամին սկիզբ քննելու , եուքն առոր կերպաւա-  
րութիւն , խափթէններու ու ասմունքն Սութաննե-  
րու առեն առոր վարդապետութիւնն ու զործա-  
դրութիւնը նկատուգրելու :

Արագես զի կալող բլանքը մակնել թէ խաղաքը  
մնացէս ծագած է, չենք կընար միայն Առհամա-  
մէար առնելով լինել, պէտք ենք միտ զնել նաև  
ան ամէն կրօնական աղջեցութեանց՝ որոնց տակ  
նիցը մենցաւ եւ զարձեալ Ծրաբրացոց աղջային  
առափառթիւնները ունուի ենք զիտուոյ: Արաբաց-  
ոց մեծ մասին չեմ մեկուուզ Մոհամետա իրա-  
պաշտութեան կամ դիւապաշտութեան ու բնա-  
ուրացութեան մէջ ծնած էր, որն որ զբայուն  
ուզոյ մը գիրաւա կրնար անհամելի ըլլալ չին  
Արաբացոց չելենուութեան փայ շատ քիչ տե-  
ղեկութիւն ունիք է: Կղածները կարառուի բա-  
ներ են: բայց ան սաշցէ կ'իրեւոց որ ու իշլուն չէր  
բայց նմէ տեսակ մը աստեղապաշտութիւն ու  
դիւապաշտութիւն: Արաբացոց մէջ Արաբն, Ըլմե-  
նաթ ու Այոզդը ըսոււած երեք աստուածութիւն-  
ները Կ'երեւոյ որ Աստղիկ, Ծրամազգ ու Կրոնու-  
ին կամ անոնց ուսուշունն անելին եւ երեքն ալ-  
իդակոն: (առանց Նշանակութեանը կողմանէ կ'ե-  
րեւոյ Ըլ—լուսի կամ ել—լամ = Եսուաւծու չի):  
Ել—մնաթ = Երշանկութիւն, Ըլ—ոզզու = Զօ-  
րանոր կամ Բռնաւոր): Արտօբիսցի մէջ անենէն  
աւելի աստեղապաշտութիւնը ակրող էր: անեն  
մէկ ցեղ իր տառնեմնն ասազը կամ աստեղապաշտու-  
նուէր, որուն աստուածել զէնքն պաշտօն կը մատու-  
ցանէր: Ասազիկ, կրնոս մոցրակինները մէջ մէկ աս-  
ճար ունեին, Նյոնզէս ուրիշ աստղները: Աստե-  
ղապաշտութեան չետ ունեին նաև զանազան  
յարգութիւններ պատիւներ գե. երս ու զիւցա-  
զուններու, նյոնզէս մագութիւն ու զուշակու-  
թիւն, պյունդուկ սովորութիւններ եւ գուցէ մար-  
դազուն ալ: Բայսնի եր որ Մոհամետա իր Հայրը  
ուրբանդակ պաշտմնները աւենակով՝ կընար ուրիշ  
կրօնի մը բաղշանդ չգել: Հաս դժուարին է մեկնելը  
թէ ինչու համար Մոհամետա Տշմարիտ ասուու-  
պաշտութիւնը գտնելու կանոնը արաբացոց չե-  
թանառութիւնը թող տալու առեն միայն Հրեա-  
կան աստուածութեանն կրցաւ: Համելի ու աւելի  
յառաջ շդնաց: բայց թէ որ պարագաներուն միտ  
գնելու ըլլանք նէ կրնամիք Անկառթիւն մը գտնելը  
Միասուածութեան վորդապէտամիթիւնը Մոհամետ-  
ան կուրսէն Հրեաներէն ըստ սորված էր: Ենչ-  
ուու պատմամիթիւնը կը ցուցնէ: Արաբիսցի մէջ  
բազմութիւն: Հրեաներ կը գտնուէն: Նյոն իսկ

քրիստոնեաթիւնը Մահամետէն յառաջ Արարիպի մէջ շատ տարածուած էր. Հոմերիսկան կամ Համեարեան կուր Ասքենան թաղառութեան մէջ քրիստոնեութիւնը շատ յառաջաւահալ վրայ էր, և չորրորդ դարուն մէջ իրենց Ապաւուլուտով թագաւորը քրիստոնեութիւնն գործուած վկերորդ դարուն սկիզբը Հիրոսի Արմենակ թագաւորը քրիստոնեութիւնն գործուած և Հիրայի թագաւորութիւնը շատ քրիստոնեուց թաղաւոր նիր աւելցաւ. Կոյնութեան շատ աեղ եկեղեցիներ շնուռած էին, մինչւ հարա սոյն կողմբ Տափարի, Առենի, Օրինուղի մէջ եկեղեցիներ կային: 522ին Տունավաս կամ Ցունավաս անուամբ հրեայ թագաւոր մը Հոմերիսկանց զայնին վրայ ելլալով մէջ ա. անգուստ հարուստում մը համեց քրիստոնեուց դիմ և մէջ վրա պատճառից, բայց Խմելպացաւց քրիստոնեուց թաղաւորէն յաղթուեցու: Վեպ Համբուղէն Արարիպի նոյն ժամանակուան քանի քրիստոնեուս քրիստոնեութիւնը խոնդարած էր եւ Երարիա Հիրձուածուզաց ապաւուանարան կամ որջ մը եղած էր. եւ Կոյնուղինի քրիստոնեութիւնը յայսնի էր որ Խորամին առջն գիմնասլու վրաւութիւն մը չէր կիմար ունենալ: Հրեւից էր: Ըստրիա տարուծուիլը յայսնի չէ. բայց ան սույգ է որ շատ կանուն ժամանակուան բան է. Մահամետին աւտեն Հեծնարի ու Խմելնի մէջ՝ արաբոցի մասեազրաց բանին համեստած երեւելի արտքոցի ցեղը հրեւուենու գործած էին. Ըստուի իւսուցին ու Համբուղին համաձայն Մահամետին 700 տարի յուրաջ շատ հրեաարեան իշխաններ հրեական կրօնին գործած էին: Մահամետին պլասուոր վարպետները հրեաններ էին, բայց ասոնք չըեական Դամասկիւնուր կամ Կեսուր ըսուածները էին ինչպէս որ Քորանին մէջ տառուածուչնիցի պատմութեան գիցարանական եղանակաւ նկարուած ըլլաւէն կիմացուի: (Վաստուիկեանկ կամ Գէոր ան ազմուդաւորներն էին՝ որոնք քրիստոնեական հաւորոցը կուտ գիտութեան մը հանել ացելով՝ յոյսութիւնը շնուռ էր. ամեն բան նոյն տունուան փիլիսոփայութեամբ, արեւելքան բանասուզութեամբ ու այլարտնական եղանակունիներն էրուելին, և ասոնք շատ տեսակ էին: ) Մահամետին նաև քրիստոնեութիւնը Հանձնուած առին չէր պահուի, ինչպէս որ վերը ըստ անհերեն յայսնի է: Բայց ու զափաները տնապատի որդուցը մէրձանալը կիրայանական կողմբ եղած ըլլալուն համար արարացուոց աղցանին հազրութիւնը իրենց դէմ էր. Հարաւային կողմբ եղող հիմնարեան քրիստոնեուցը հաւանական է որ մեարնեան էին եւ նորութեան տեսաց հետ հազարակայութիւն ունենալուն համար առելի էին. մոյսի հրւիսային արեւելքան կազմը Հիրոցի մէջ եղող քրիստոնեաները իրենց աղցանութիւնը պահած էին եւ իրենց իշխանները ու քարացուոց բանասեւզութեան տեսանց եւ ուսկոր թեանց առաջիւն էին. բայց իրենց իշխանները բիւզանդէնուն կայսերոց հետ զանակին ըլլալուն համար արարացուոց աղցանին հազրութիւնը իրենց դէմ էր. Հարաւային կողմբ եղող հիմնարեան քրիստոնեուցը հայութիւնը պահած էր, և իրենց իշխանները ու քարացուոց բանասեւզութեան տեսանց եւ ուսկոր թեանց առաջիւն էին. բայց համար առելի էին. բայց համար առելի է ու նորութեան տեսանց առաջիւն էին: Առեւել զարմանք չէ որ Մահամետ ընդ հանրապէտ քրիստոնեութիւնը դուանութեարուն վկայ ու միայն գիտէր՝ որ ասոնք կազմութեացուն հանցանեց քամուն առաջ առաջ առաջ առաջ առ քրիստոնի սկզբանէն վարդապետութիւնը թուղթ տեսանց առաջիւն էր: Առեւել զարմանք մէջ դիւրա կը մէկնուի թէ մասն համար Մահամետ հրեական պատուիկին աղցանութեան տակ հեթանուութեան բաժնութիւնը հանցանեց քամուն առաջ առաջ առ քրիստոնի սկզբանէն վարդապետ վկայ ու միայն գիտէր գաղափար ունեցաւ: Եւ քրիստոնեութիւնը չեղացի պէտ զանց առաջ: Առեւել պարագաներու մէջ դիւրա կը մէկնուի թէ մասն համար Առհամետ հրեական պատուիկին աղցանութեան տակ հեթանուութեան բաժնութիւնը հանցանեց քամուն առաջ առ քրիստոնի սկզբանէն վարդապետ վկայ ու միայն գիտէր Առհամետ համար առ լիբանուութիւնը իսրայէլ էր, որովհետեւ անոնք մայսի կածը Խորամին պատուիկին աղցանութեան տակ հեթանուութեան բաժնութիւնը հանցանեց քամուն առաջ առ քրիստոնի սկզբանէն վարդապետ վկայ ու միայն գիտէր էր: Մահամետ համար առ լիբանուութիւնը իսրայէլ էր, որովհետեւ անոնք մայսի կածը Խորամին պատուիկին աղցանութեան տակ հեթանուութեան բաժնութիւնը հանցանեց քամուն առաջ առ քրիստոնի սկզբանէն վարդապետ վկայ ու միայն գիտէր էր:

